

22. — ու [պիտի արդեօք] չ[տեսնե՞մ] իմ  
սիրելի եղբայրը (իմ խկ) աչքերով:

Հիմարական բնագիրը կ'ընդմիջուի հռու-  
առուրականը կը լրացնէ այդ լրատը: R. C.  
Thompson, *hр The Epic of Gilgamish*, Oxford,  
1930, երկին մէջ, յաջորդող բեկորը կը  
զհաեցէ առուրական բնագրի չորրորդ տախ-  
տակի սկզբանաւորութեան: Ներկայ զասա-  
ւարման առնչութեամբ, աևս *Zeitschrift für  
Assyriologie*, XLII, էջ 113. Խոյսպէս A. Hei-  
del, *The Gilgamesh Epic ...* էջ 57, և James  
B. Pritchard, *Ancient Near Eastern Texts ...*

31. — Դուռը . . . .

32-35. — (փճացած):

36. — Էնկի[գուն . . .] բարձրացուց [իր  
աչքերը].

37. — զրան հետ խօսեցաւ, կարծես [Ել-  
լար մարդկային].

38. — [թէն] անտառին գուռը ան[բան] է:

39. — հասկացողութենէ զուրկ:

40. — Քանի փարսախ (հեռաւորութենէն)  
հիացայ քու ատազձին,

41. — նախ քան որ նշմարէի աշտարակ-  
ուոզ<sup>(85)</sup> մայրիները.

42. — անզուգական էր քու ատազձը [երկ-  
րին մէջ] . . . .

43. — քու բարձրութիւնն էր եօթանտառէն  
երկու կանգուն, քառնչորս կանգուն  
քու լայնութիւնը . . . .

44. — քու ձողը<sup>(86)</sup>, քու օղածայր ձողը,  
քու ծունը ձողը,

45. — արհեստաւոր մը(?) չինեց քեզի հա-  
մար նեփազուրի մէջ:

46. — Ո՞զ զուս, զիտնայի թէ այս էր [որ  
պիտի պատահէր],

47. — և թէ [քու] հրապոյրը [պիտի յա-  
ռաջ բերէր] այս [աղէտը]

48. — պիտի բարձրացնէի տապար մը (ու)  
[տապալէի քեզ]

49. — պիտի չինէի ցանցկէն մը [քու զե-  
րեւը]:

ԱՆՌԻՇՈՒԱՆ ԱԲԴ. ԶԼՅԱՆՆԵԱՆ

(Շարունակիլի՛ 11)

(85) «Shilus» բառ առ բառ «բարձր» նշանա-  
կութեամբ:

(86) James B. Pritchard, *Ancient Near Eastern  
Texts ...* էջ 86, և *Journal of Cuneiform Studies*,  
1948/49, 11, էջ 225.

## ԳԱՏՄԱ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՊԱՊ ԱՐԵԱԿՈՒՆԻ

ԳԼՈՒԽ Բ.

### ՊԱՏԱՆԻ ԱՐՇԱԿ

#### 1. ԿԱՑԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ

337 առարուայ զարնան, Մայիս 22-ին,  
Պետականութէի օրը. Մեծն Կոստանդին մե-  
ռաւ:

Հոսմէական կոյսյօր մը մահը, զրեթէ  
միշտ, պետական տագնապի մը մատհողիչ  
ազգանշանն էր՝ յաջորդականութեան Ըն-  
դունուած և հաստատուն կարգի մը չզոյս-  
թեան պատճառաւ:

Յաճախ, ենթակայ բահակի կոյսյօրա-  
կան պահակազօրքի կամոյական ընտրու-  
թեան, այս կամ այն զօրավարը, — առ  
հասարակ բանակը կը հայթայթէր բարե-  
րազտ (երբեմ զժրադդ) թեկնածուն —,  
որ կոյսյօրական ծիրանին պիտի կրէր: Շատ  
անգամ, ընտրուելէն քիչ յիտոյ, միենայն  
բանակի յարափոփոխ քահաճոյքը կը ըս-  
պանէր երէկ հաստատածը:

Զեար Արշակունի և Աստանեան ընտա-  
նիքներու մէջ զոյսւթիւն ունեցոյ արքա-  
ներու յաջորդականութեան անկատկածելի  
զրութիւնը: Այս տարիի Պալքանցի զինուո-  
րական մը, զալ անգամ՝ Ապանացի մը,  
կամ Իստալացի, կամ Արագ մը, և այլն:  
գէպքերու և պարագաներու բերմամբ, եր-  
բեմն զաւով, մերթ կաշառ քով, քանիցո  
ոճիրով, շատ քիչ անգամ արժանիքով:  
իսկ մէկ քանին առ բազզի բերումով, եր-  
բեմն փառապանձ Օգոստոս Կայսյօր ծիրա-  
նին կ'ընդունէին, ինչ պէս նաև իր աստուա-  
ծարեալ անունը՝ որպէս անզուզական պատ-  
ռաւանուն:

Հասկանութիւնը, իւրաքանչիւր կոյսյօր  
մահը քրիստոկան ճգնաժամի մը զուս կը  
բանար: Բաղզատենք, զոր օրինակ, Սա-  
սանեան արքայական տան հետ:

Արտաշիր Սասանեանով սկսած այս

հարստութիւնը, 226 թուականէն մինչեւ  
Շառուհ Բ. 309 թուականը, 83 տարւայ  
չըջանին միայն ութ թագաւոր կ'ունենայ:

Իսկ միենայն ժամանակաշրջանին արևմտա-  
սան Կայորութեան գահը կը զրաւեն 29 ան-  
ձեր: Հետաքրքիր մէկը կրնայ նաև պրատիկ  
և իմանալ թէ այս 29-էն քանի համար ա-  
րիմախում Պաղպատի կեր եղան(1):

Կոստանդին Կայսեր մահուան պարա-  
գային, սակայն, ճգնաժամային պահը շատ  
կարճ եղաւ:

Բանակը որոշեց որ Կոստանդինի գա-  
ւակներէն զատ ուեէ մէկը չ ճանչնային որ-  
պէս Կայոր երեք երիտասարդները, չնոր-  
դիւ իրենց հօր, արդէն զեռատի հաստիէն  
պետական գործերու մէջ էին: Իրենց հայ-  
րը, իր կենդանութեան, Կայորութիւնը ե-  
րեքի բաժնած էր: Այս պարագան ինչպէս  
նաև մենանող կայսեր գարկն ու համբաւը,  
զիւրացուցած ըլլալու էին բանակին որո-  
շում կայացնելը: Օգոստոս Կայորէն ի վեր  
իշխած յիսունիցից կայսրերուն ամենէն ա-  
ւելի երկարատես գահակալած անձն էր Կոս-  
տանդին, 31 տարի: Այս ժամանակաշրջանը  
պարզեած էր իր անունին և ընտանիքին  
հմայք մը որ այժմ պիտի անդրագառնար  
իր երեք զաւակներուն ի նպաստ:

Կայսեր մահէն երեք ամիս վերջ, Սեպ-  
տեմբեր 9, 337, Հասմէակոն Մերակոյտը  
Կոստանդինի երեք զաւակներուն կուտար  
Ոզուսոս պատուանունը:

Երեք եղբայրներ կը բաժնէին ընդար-  
ձակ կայորութիւնը: Եւ անոնք զեռ պա-  
տանի կը համարուէին: Անդրանիկը, Կոս-  
տանդին Բ. 21 տարիկան էր, Կոստանդինը՝  
19, և Կոստան՝ 17: Երեք տարի վերջ, 340-ին,  
անդրանիկը պիտի սպանուէր, և  
յիտ այսու երկու եղբայրներ պիտի տի-  
րեին, իւրաքանչիւրը իր աշխարհամասին  
մէջ:

Մեզի համաքրքրողը արեկեան մա-  
սին տէրն, Կոստանդինոս, որ համապային,  
Հայուսունի քաղաքական կեանքի մէջ աղ-  
դու զեր պիտի ունենար:

(1) Զոր օրինակ. 49 տարիներու ընթացքին  
(235-284) 20 կ'այսրեր իշխեցին. որոնց 19 հա-  
սը սպանուեցան. Ալ չըիշնք 20-է աւելի թա-  
գախնդիրները որոնք կամ կոռի մէջ սպանու-  
ցան, կամ իրենց լաջող մրցակիցներէն և կամ  
իրենց իսկ զինուորներէն ստացան մահացու  
հարստածը:

Հօրը մահուան ատեն Կոստանդինոս Փոքր  
Աստիւ գտնուելուն, եղբայրներէն առաջ  
փութաց Կոստանդնուպոլիս: Իր արքունիք  
հասնելէն քիչ վերջը ինք և իր համախոհ-  
ները սարսափելի նախաճիր մը կազմակեր-  
պեցին, որուն զոհ կ'երթային արքայական  
բազմանդամ ընտանիքէն իր երկու հօրեղ-  
բայրները և եօթ հօրեղբօրորդիները: Այս  
վերջիններուն մէջն էր նաև Հաննիպալիա-  
նոսը, որ քիչ մնաց Հայաստանի թագաւոր  
Ըլլար, և որը Կոստանդինոսի ոչ միայն հօր-  
եղբօրորդին էր, այլ նաև քեռայրը, ա-  
մաւսնացած Ըլլարի երիտասարդ կայսեր  
քրոջ Կոստանդիային: Էլ խնայուէր միայն  
երկու փոքրիկներուն, կալոս և Յուլիա-  
նոս, մին հիւանդուտ, միւսը երախայ:

Մարտնդին զոհ գացին նաև պալատա-  
կաններ, որոնցմէ մին Արլարիոս: Այս մարդը  
աղքատ ընտանիքէ սերած, չողոքորթու-  
թեամբ և այլ միջացներով Կոստանդին կայ-  
սեր աչքը մտած, և հետզհետէ անոր սիրե-  
լին գաւանալով ստանձնած էր բարձր պաշ-  
տօններ: Փառատէր և ամբարտաւան մէկը,  
որ շատերու մահուան պատճառ եղած էր(2):

Այս մարդուն անունը յիշեցինք, որով-  
հետեւ իր զուսարը ապագային Հայաստանի  
թագուհի պիտի Ըլլար և Պագ թագաւորի  
մայրը: Էլ անոններ իր տեղին:

Վերցյիշեալ սձիրներուն՝ Կոստանդինոսի  
պատասխանատառութեան մասին գտնուե-  
ցան նոր գրոդներ որոնք կասկած յայտնե-  
ցին: Բայց հիններէն, ամանք իր ժամանա-  
կակիցները, Յուլիանոս, Ամմիանոս, Աթա-  
նասիոս, և Զօսիմոս Կոստանդինոսը կ'ամ-  
բաստաննեն որպէս հրամայողը այս սձիր-  
ներուն: Արքան ալ թոյլատու ոգուով զի-  
տենք, սակայն ընդունինք թէ Կոստանդինոս  
զիտէր թէ ի՞նչ տեղի կ'ունինար, և աչքը  
ուրիշ կողմ զարձուց ձգելու որ սձրագործ  
ուորը վերջացնէ Կոստանդինիան ընտանիքի  
մնացած անդամները, որովհետեւ այդ ձեռն-  
առ էր իրեն, կ'ամբարպնդէր իր զահը՝ մէջ-  
ուկէն վերցնելով բոլոր հաւանական թեկ-  
նածանները: Ապագային որքան զդիացած  
Ըլլար էր ան, որ չէր սպանած նաև մա-  
սուկ Յուլիանոսը. որ իրեն զէմ պատե-  
րազմի պիտի ելլէր և բազմէր կայսերական  
զահը: Կալլոսը արդէն սպանել տուած էր:

(2) Eunapius, p. 385-391: Zosimus, p. 123.

Մահօթանանք նոր կայսեր, նկատի ուշ նենալով իր քառանկիրեք տարուայ իշխանութիւնը:

Կոստանդիսոս իր մեծանուն յաղթանդամ հօրը տեսաքը չունէր: Կազմով փոքր էր, մարմեն վերի մասը երկար՝ բազդատմամբ սրաւաքներուն, որոնք կարճ էին և ծածք թխաղէմ, աչքերը գուրս ինկած և սուր<sup>(3)</sup>: Բայց զինուորական մարզանքներու մէջ հոգատար, անխօնի և գործունեայ մէկն էր:

Գրական յաւակնութիւններ ունեցաւ: Հոետարական ձիգեր ըրաւ, բայց ձախոզ գուրս եկաւ: Նոյնիսկ սոտանաւորներ զրելու հետամուտ եղաւ, առանց ունէ յաջողութեան<sup>(4)</sup>: Աստուած արանական վէճերու միջամուսի կ'ըլլար, առանց շատ բան զիտաւու այդ մասին, միտժամանակ իր տեսակէտները կը բանաղտտէր արքայական հրամանով:

Կառկած ամիս էր, վասառէր, իսկ որոշումներ տալու մէջ տատամասող, որով վարպետորդի պալստականներ ճարպիկութեամբ ազգեցութիւն կրնային բանեցներ իր վրայ: Մեծամիտ էր, և չտփագանց նախանձաւոր իր կայսերական հեղինակութեան հաւանական մրցակիցէ մը զայդն իսկ վտանգութիւն տեսնելու, իսկ իր արքայական վեհափառութիւնը թատերական պերճաշուք ձեակերպութիւններով պահպանի շատ կը սիրէր: Այսօր իսկ, իր խոշոր ցցուն աչքերով, սառնաշուք հոգաբա մեծ ափառութեամբ ան մեզի կը նայի իր մարմարեայ արձանէն, 1600 տարիներու անջրպետը կամքջելով:

Շողոքորթներ, Ամբիանոսի բառերով, սորածայն ներքինիներ, և կարզ մը պալստական պաշտօնեաններ, որոնք իր ամէն բառը կը ծափանարէին, և իր Այսօրին կամ Ան օրն ականջալուր կ'ըլլային որպէսզի կարողանան համաձայնիլ իրեն հետո<sup>(5)</sup>:

Երեք անգամ, սակայն, Շապուհ զիթխարի ձեռնարկին նախապատրաստական քայլերը աւելի չըջանայեցութեամբ կ'առնէր: Բոխնք ամենակարեւոր քայլը, որովհետեւ բանակներ շարժման մէջ զնել զըժուարութիւն չէր ներկայացներ իրեն: Գլխաւոր քայլը: Հայաստանի մասին էր:

Քանի մը տարի առաջուայ փորձէն խրատաւած, զաւ և բանի ուժ մէկզի կը ձգէր, և հայ աւագանին սիրաշահելու քա-

եղբայրն ալ սպանուեցաւ և կոստանդիոս միահեծան տէրը եղաւ ամբողջ կայսրութեան, իր բնաւորութեան բացառական զիծերը ալ աւելի խօսացան<sup>(6)</sup>:

Կոստանդին կայսեր մահուամբ ստեղծուած նոր կացուութիւնը թիերես ունէ մէկէն աւելի Շապուհ թագաւորը ամենալուրջ նկատողութեան ասոււ: Երեքի բաժնուած կայսրութիւն մը չէր կրնար ներշնչել նախ իրն երկիւզը՝ երբ անպարտելի միաւոր մէկը փորձառու և յաղթական վեհապետի մը իշխանութեան տակ:

Յամինայն գէսոս, կատարուած անակընկալ փոփօխութիւնը Շապուհ համարեց չտփագանց յուսասու, և վճուեց չտփուիլ թշնամիի հետ պատերազմական զաշահրուն վրայ, փոխանակ դիւնազիտականի: Իր մեծ հօր Ներսէսի ամօթալի պարտութեան վրէժինզիր պիտի ըլլար: ոչ միայն պիտի վերազրաւէր կարուած հինգ նահանգները, այլ և աւելին: Վերջապէ Ասսան եանները առաջին օրէն իսկ ինքինքնուն համարեցին ժառանգները հին Աքամինհան Պարոկաստանի, Պարեհներու և Թոհրքսիսներու, և որպէս ժառանգորդ կը հաւատային թէ իրենց պատկաններու էր բովանդակութիւնը Աստիճանի միաւոր Աստիճան, Միջազգեատք և Միւրիա:

Եւ Քառանամեայ Պաշինքին վերջին տարին էր, 337:

Այս անգամ, սակայն, Շապուհ զիթխարի ձեռնարկին նախապատրաստական քայլերը աւելի չըջանայեցութեամբ կ'առնէր: Բոխնք ամենակարեւոր քայլը, որովհետեւ բանակներ շարժման մէջ զնել զըժուարութիւն չէր ներկայացներ իրեն: Գլխաւոր քայլը: Հայաստանի մասին էր:

Քանի մը տարի առաջուայ փորձէն խրատաւած, զաւ և բանի ուժ մէկզի կը ձգէր, և հայ աւագանին սիրաշահելու քա-

350 թուականէն վերջ, երբ իր միւս

(3) Ammianus, XXI, 16, 19:

(4) > > XXI, 16, 4:

(5) > > XXI, 16, 16:

(6) Քմբիծազ մը կ'առնենաս երբ վերջերս հրատակաւուած և Պատմութիւն Հայոց — Քննական Հիմով: Վրքին մէջ կոստանզիսոսի մասին կը կարցաւ: «Մեծն կոստանզիսոսի ազնիւ որզին երիտասարդ կոստանզիսոս կայսերը Տիբրանի թագաւորութեան ամբողջ միջոցին Սիրքիս կը գունուէր» (էջ 112): (Պատմութիւն Հայոց — Քննական Հիմով, Դիք 8. Աստուրեան, Դոկտոր Դոգրութեանց, Պաէնսու Ալքէս, 1947): Հեղինակը ազնիւ կոստանզիսոսի գահակալութեանէն հինգ տարի վերջ Տիբրանը Հայաստանի գահը բարձրացած էր համարէ (342—350):

զաքականութիւնը կ'որդեզրէր։ Պատշաճ համարեց, կ'ըսէ լորենացին, որ բարերարութիւն ընկելով մեր աշխարհը իր կողմը գրաւէ ։ Քանզի հայ զօրքէն կ'ակնածէր, չըլլայ որ անոնք խափանեն իր ձեռնարկելիք զօրքը<sup>(2)</sup>։

Բանակցութեան մտաւ Հայաստանի երկու խամացակալ վարիչներու, Անգովկ Սիւնի և Արշաւիր Կամարական, և միւս մեծ իշխաններու հետ։

Արշակունի զահակալ ունենալու մտաւանջութենէն տարուած Հայ իշխաններուն, Շապուհ կ'առաջարկէր գեռատի Արշակը, կուրացած Տիրան թագաւորի միակ ողջ մեացած որդին, Հայաստան զրկել իր հօրը զահը բազմելու, պայմանաւ որ Հայ արքունիքը հրաժարէր վերջին յիսնամեակին այլևս աւանդական գարձած իր Բիւզանդական քաղաքականութենէն։ Խոկ Շապուհի կողմէ Հայաստանի անկախութիւնը անբանարակիլի կացուցանելու փոխարին, Հայերն ալ Պարսիկ թագաւորին պիտի օգնէին երբ երկու կայսրութիւններ պատերազմին մանէին։

Ուրիշ պայման մ'ալ։ Հայաստանի աւրեւելեան բանակը, որ պարսկական սահմանին մօտ կը գտնուի, պէտք է իրեն հրամանատար ունենար Շապուհի աչքին վըստանելի հայ նախարար մը։ Աւսոյ վահան Ամատունին, որ սպարապետն էր արեւելեան զօրագունզին, իր պաշտօնը յանձնելու էր Վաղինակ Սիւնիի, Շապուհի բարեկամին<sup>(3)</sup>։

Բանակցութիւնները յաջող ելք ունեցան, և մանկանասակ Արշակ, որպէս Հայաստանիթագաւոր, կը վերադառնար Պարսկաստանէն իր կուրացած հօրը հետ միասին, որ հասկնալի պատճառով գահի իրաւունքէն կը հրաժարէր։ Խոկ կայացած համաձայնութիւնը աւելի եւս ամրապնդելու, կամ ըսենք, Շապուհ ցոյց տալու թէ Հայաստանի գէմ իր թշնամական ելոյթը իր յօժար կամքով չէր եղած, այլ ինք խարուեր էր չար մարդոցմէ, քաւութեան նոխազ մը վիճակոց պատճելու։ Եւ նոխազը Ամրագաւորականի Սատրապ Վարազն էր, որ Շապուհի հրաժանով ձերբակալուելով, մեր-

կացուեցաւ իր պատիւններէն և, ըստ պարուկան սովորութեան, որպէս մահապատիժ մորթազերծ եղաւ, ու անոր յարդով լիցուած մորթը, կարծես երեւութական ապացոյց Շապուհի անկեղծութեան, տեսած ըլլալու էին նաև հայ պատգամաւորները<sup>(4)</sup>։

Վարազի հայ գաւակիցն ալ, կամ դաւակիցները, ակնկալաւած փառքի և ուկի տեղ չորցած խոտը ընդունած ըլլալու էին իրենց անկեղծան մորթերուն մէջ։

Այժմ, ահա, հինգ երեսասարցներ աշխարհի ճակատազիրը պիտի ձեւէին։ Կոստանդնովին երեք որդիները, Շապուհ և Արշակ։ Հինգն ալ չափահասութենէ հեռու։ Մէջերնէն ամենէն տարիքուն իսկ, Շապուհ, երեսունէն վար, իսկ ամենէն կըրտուերները՝ Արշակ, թերես հազիւ տասնընդինդ տարեկան։

## 2. ՊԱՐՍԻԱ-ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ ՊԱՏՄԱԳԱՅ

Շապուհի այս պատերազմական ելոյթը երկար կը տեէ։ Դրեթէ տասններկու տարի։

Նպատակ չունինք, և ոչ ալ յարմարէ, այս գրութիւնը ծանրաբեննել երկարապատում նկարագրութեամբը պատերազմական գործ ողութիւններու զանդաղ մակընթացութեան։ Պաշարութեան, ճակատամարտներ, յարձակում կամ նահանջ, ընդհատընդհատ տեղի կ'ունենան։ Այն ճակատամարտները ուր երկու բանակներ կը բախին իրարու, առհասարաւկ Շապուհ յազթական գուրս կուզայ<sup>(5)</sup>։

Ճակատակ այս յաջողութիւններու սակայն վճռական արդիւնք մը, Շապուհի ակնկալած ջախջախիչ յազթանակը, որ Միջազիքի բախտը արմատապէս փոխէ և Պարսկական վերակչին հեղինակութիւնը ամրապէս հաստատէ Մերձաւոր Արեւելքի մէջ, ձեռք չըրերուեցաւ։

Կընանք ըսել թէ ասոր պատճառն ալ մէկ քաղաքի ալղեցցուցիչ զիմազրութիւնն էր Շապուհի կրկնակի և մէկը միւսէն կատաղի փորձերուն զայն զրաւելու համար։

Երբենիւէլ (5) ՀՐԱՆԴ Գ. ԱՐՄԵՆ

(\*) Խորենացի գ. 18.

(\*\*) Խորենացի, գ. 18.